

Տ. ՎԱԶԳԵՆ ԱՐՔԵՊՍ. ՔԵԾԻԾԵԱՆ

(1935 — 1990)

Վերջին անհետացողը Հայց. եկեղեցւոյ թատերարեմէն: Համեմատաբար երիտա- սարդ էր տարիքով: Կանատայի Հայոց Առաջնորդ Վազգէն Արքեպս. Քէշիշեանն էր ան, որ մահը գիմաւորած է Մոնթրէալ, Առաջնորդարանի սրահին մէջ, Երկուշաբթի օր, 26 Մարտին, երբ նոր էր վերադարձած Իսթանպուլէն, մասնակցելէ ետք Թրքա- հայոց Պատրիարք Շնորհք Արքազանի յուղարկաւորութեան:

Հանգուցեայր, Նուպար անունը առած աւագանէն, ծնած է Իսկէնտէրուն՝ 1935ին: Հոգեւորական դառնալու միտումով եղած է Անթիլիաս եւ, կարճ ատեն մը (1958), Երուսաղէմ: 1959ին, Գահիրէի մէջ ձեռնադրուած է արեղայ՝ Եգիպտահայոց Առաջնորդ Մամբրէ Արքեպս. Սիրունեանէ եւ ղրկուած իրր Հովիւ Եթովպիոյ Հայոց: Ապա քահանայազործած է Ֆրանսայի եւ Հիւս. Ամերիկայի Արեւելեան Քեմին մէջ:

Վազգէն Արքազանը Երուսաղէմ գանուած միջոցին վարած է հաշուակալութիւնը Ս. Աթոռոյ Տպարանին եւ բրած է ըրթողական փորձեր: Հրատարակած է երկու փոքրիկ հատորներ հոգեւեր խորհրդածութեանց եւ բարեզնկերու:

1984ին օծուած է Եպիսկոպոս, իսկ 1987ին ստացած է Արքութեան տիտղոս: Արքազան Հօր վերջին Օծումը կատարած եւ յուղարկաւորութեան նախագահած է Ֆրանսայի Հայոց Առաջնորդ Գիւտ Արքեպս. Նազգաշեանը, իրրեւ ներկայացուցիչը Վեհափառ Հայրապետին:

Կ'աղօթենք որ Աստուած Իր լոյսերուն մէջ հանգչեցնէ հոգին սրտի տազնապի հետեւանքով մեզմէ յեղակարծօրէն բաժնուող Գանատայի առաջին Առաջնորդին:

ԱՄԱՆՈՐԻ ԸՆԵՒԷՍ ԺԱՌԱՆԻՒՄ ԿԱՐԺԱՐԱՆԻ ԵՒ ԸՆԾԱՅԱՐԱՆԻ

13 Յունուար, Շարաթ երեկոյեան ժամը 7ին, Ժառանգաւոր Սաներ և Ընծա- յարանի Սարկաւազներ, Ամեն. Ս. Պատրիարք Հօրմով գլխաւորուած Միտաւորութեան անդամներուն և ուսուցիչներուն հետ, Վարժարանի ճաշասրահին մէջ և շքեղազարդ տօնածառին շուրջ գիմաւորեցին նորածաճան 1990 տարին:

Հանգէսը սկսաւ «Միտա ի սիրտ» ժառանգ. Վարժարանի քայլերգով, որմէ ետք գործադրուեցաւ սեղմ բայց հաճելի յայտագիր մը: Տեսուչ Հոգչ. Տ. Մեարտի վրդ. Առողջեանի բացման խօսքէն ետք, Յովհ. Թումանեանի «Հին Օրհնութիւն»ը յստակ առողջանութեամբ արտասանուեցաւ ժառ. սան ժագ Թէրզեանի կողմէ: Փոքր ժառանգաւոր սաներ խմբերգեցին «Ղարաբաղի Եղնիկ»ը: Բարչ. Սարգիս Սրկ. Պետրոսեան հանգէս եկաւ Ամանորը գիմաւորող խնամեալ ուղերձով մը: Ժառ. Հրայր Եղեկի՛լիկան ապրումով և հասկացողութեամբ արտասանեց Եղիշէ Պատրիարք Գուր- եանի «Հովուուկը»: Ժառանգ. սաներ խմբերգեցին «Տալուրիկի Զաւակ»ը: Վերջին ասմունքողը եղաւ ժառ. Հրայր Տաղլեանը, որ արտասանեց պահին ա՛յնքան պատշաճ Եղիվարդի «Ոսկի կամբը», իսկ վերջին խմբերգը՝ «Արփա-Սեան»ը: — Հաս կ'արժէ գնահատանքի խօսք ընել Պր. Վահէ Գալաճեանի, որ դաշնակի վրայ կ'ընկերանար երգեցողութեանց և որ երկար տարիներէ ի վեր Եւրոպական Զայնագրութեան (Սօլ- ֆէժ) զասատուն է վարժարանէն ներս:

Քանի մը վայրկեան տևող դաղարէ ետք, «Զանգակներ, զանգակներ» ծանօթ երգի ուրախ շեշտերուն հետ սրահ կը ժամանէ կաղանդ Պապուկը, իր շարժուձևերով խինդ ու ծիծաղ սփռելով իր շուրջը: Ան նախ կարգաց մեծ հիւմորով պատրաստած բանաւոր իր կաղանդչէքները, որոնք մթնոլորտը աւելի ելեքարականացուցին: Իր նիւթական կաղանդչէքներն ալ բաշխելէ ետք փակման խօսքը ըրաւ Ամեն. Ս. Պատրիարք Հայրը, խօսելով ժամանակի դաղափարին շուրջ, և «Պահպանիչ»ով ու «Տէր կեցո» մաղթերգի երգեցողութեամբ փակեց հանգէսը: